


Ներուն տաղաչափութիւնը խառնակ է, բայց յեսոյ կը կանոնաւորուի և սապէս կ'անդամատուի 3-3-2-3. տաղաչափական նոր ձեւ մը¹:

Հ. Պ. Պատուանի

Շարունակելի



ՆԱՄԱԿԻ ՄԸ ԱՌԹԻՒ



Նամակը՝ զոր հոս կը հրատարակենք, կու գայ վեսանու յիշեցնել բնագույնի ընթերցողներուն մեր հանգուցեալ մաքաբանկիցներէն մին, Հ. Յակորս Վ. Կապէտուննցը, որուն արդէն կենաց գրութիւնը կարգացին ժամանակին թօրթիս մէջ: Թուղթս ուղղուած է ձոն Խոտսէլ² ի գէմս բոսրուն բարանինեան ընկերութեան, - որուն իր նախագան է, առ Արհամատի Գորուն Ռիսափի և առ բոյր Միաբանութիւնը: - Փիշ էն մատենագիրները՝ որոն Խոտքու Բրաւնինկի պէս երջանիկ եղած ըլլան, բանաստեղծուն իր ետաւէն կը ճգէր բացամիթ բարեկամնին ու զարդարողներ. Ասոնք ընկերութիւն մը կազմած են, որուն նախառակն է իր գրուածները՝ խորութեան պահանաւ մութ և անմատոյց՝ լուսարկել, ու իր համբաւը տարածեն, Այս ընկերութեան անդամակից էր և մեր Հանգուցեան Հայրը, որուն Բրաւնինկ ոչ միայն յանուանէ՝ այլ նաև յականէ շատ ծանօթ էր Բանաստեղծս սիրող Խոտալիոյ երկնքին, Ազուրոյ աւանում, որ կ'իյնայ նենեկոյ հանանգին Տարիփօխոն գաւառին մէջ, ամարատառուն մը զնած էր իրեն, շատ նկարչական դիրքի վրայ: Նոյն աւանի մէջն է, բանաստեղծի սան մօտ, նաև Սուրամ-Խափայէրեան գարժանեալ ամարանցը: Ենէնքիրու այս դրակութիւնը սրտերու արտերու ալ զարկցութիւն յառաջ բերած է, մանաւանդ մեր ողբացեալ Հանգուցեայն մէջ, որ քաջ անգիտակէ՞ աւելի դիրութիւն ունէր վայեկելու նասուանի գրագէտի խօսակցութիւնն ու հատորն Եւ այս համարութիւնը փոփառք եղած է, ինչպէս շատ պերճախօս կերպով կ'ապացուցանէ ներկայ նամակը: Զէինք կրնար երեւակայել որ հայ վարդապէտ մը՝ ամերիկան ամբողջ ընկերութեան մը կուրդեմք ունակ լուելուն այնական սէր ու յարցանք զանձած ըլլայ իրեն. և երես ընագույնի վրա թերցաները չափազանց գտնեն այս գովեստները անձի մը համար որուն զէմֆն իրենց յայսնի չէ շատ: Բայց ասով պայծառ ըլլաէ չի գարդիր, Ազգային գրականութեան փառքին ինքնուրոյն

1. Կարելի է նաև 6-5 բաժնեւ, բնշ որ սովորական է, բայց առկայն դժուեւու է որ Երզնկացին ամբողջ քերթուածն մէջ (բաց ի քանի մը սեղերէ) շորս կամ հիմ գանկերով բառ ներմուծած չէ:

2. Տես. Բազմավոր, 1902, թիւ 10:

նառագայթ մըն է Հ. Յակորսու, որուն լոյսն Եւ բոպայի վրայ շենցաւու Խնդիրիսանակ թարգ հայուն նանցնելու և ազգին մէջ ժողովրդականութիւն վայելելու, հայ ոգին երուպացիներուն թարգմանելու ազիթ աշխատութիւնն ստահնած էր, որո հաւատարմագվն լեցուց անոնց լիզուներով խօսեցնելով ազգային մատենագրութէնչն շատ կոտրներ, վայելչապէն իր քաղցրախորժ կենցաղավարութէնամբը: Գրքերով՝ կը ցուցացրէն իր հնարին իր անձնական կը անձնական կը անաշխատ կը հնանէր հին ու նորը, զարմացնելու համար զիսնական և զրագէտ կամ արուեցանէ յացերուները, որոնք կը հաճայանար միանգամայն իր սրամութեանց համամեներով: Անգրիոյ և Ամերիկայի մէջ ամբողջ ամբոխ մ'ունէր բարեկամներու. ասոնք իր մահուանէն վերը ալ հակառակ մանազներուն դեռ կը շարունակն զրկել իր հասցէին իրենց համակներուն ու նույնանուն սեղուարափի, ուղիով թէրեւս խաբէլ իրենց սիրտերը՝ որուց ծանր պիտի զար զայն մնած զզալ: Կը հրատարակենք այս համարէն ցուցնելու համարան ու համաշկութան այն սութինանը՝ զոր զարդարապէտն իր անձով շահած էր իր ազգին համար, ինչ որ պիտի ուրախացնէ բոստրին, Ամերիկայի և բոլոր աշխարհի հայութիւնը:

Մեծարդոյ Ցէր,

Բոստրնի Բրաւնինկեան ընկերութեան խորհուրդն ու Գործադիր Յանձնամատողովն համախումբ, իբր թարգման յիշեալ ընկերութեան զզացումներուն, կը ցուէարկէր որ Բրաւնինկեան ընկերութեան խորին և անկեղծ ցաւակցութիւնները զըկուին Չերդ Ցէրութեան և Ա. Ղազարու մննաստանի բոլոր միաբանակիցներուն, Հ. Յակորս Վ. Խավերտէնցի մահուան համար, ջերմագին խնդրելով՝ որ թէեւ ուշ՝ այս յապացումը չուզուի մեկնութիւ իրը անտարբերութիւն մը՝ նկատմամբ Չեր միաբանակիցն և մեր անդամակցի յիշատակին:

Քաջանմուտ գիտական և զրական և արուեստական ամէն տեսակ զարգացմանց, տէր՝ ամենազզի բարեկայելչութեանց, անխոնջ նախամարտիկ Մարզկութեան բարւոյն և Յառաջաղայիմութեան, սիրալիր որդեգիր գեղեցիկն Խոտալիոյ և նշուլարձակն վէճնետկոյ, վէհանձն զարմացող մեր սիրելի Բանաստեղծին՝ Խոպէրթ Բրաւնինկի, Հ. Յակոր Վ. Խավերտէնց զիացաւ հա-

մակրական յարաբերութիւններ հիմնել ընդ
մէջ Հին և Նոր Աշխարհին:

Իր բարձր գիտութեան համար արժանի
մեր ամենուս զարմացման, սիրելի եղաւ՝
հանդերձ յարգութեամբ, բոլոր անոնց՝ ու-
րանց մենաշնորհն ունեցան նաեւ անձնո-
վին ճանչնալու զինք:

Երբ իր յարգելի անոնք՝ մեզի անդա-
մակցելու առաջարկուեցաւ, Ընկերութիւնը
զգաց որ իր պատիւը կը բարձրանայ, և
ընթերցումը այն նամակին յորում Հ. Յա-
կորոս կ'ընդունէր այսօրինակ եղայրա-
կցութիւն մը, առիթ եղաւ ցնծութեանց:

Իր յիշատակ մշտնչենաւոր՝ այսպիսի
եղայրակցութեան մը, Ընկերութիւնը կը
զրկէ զիրք մը, գետ նոր իսկ հրատարա-
կուէ, որ կը պարունակէ բազմութիւն մը
այն ճառերէն՝ որոնք իրը ուսումնասիրու-
թիւնը խօսուեցան մեր բանաստեղծի գոր-
ծերուն վրայ; Բարեհաճնեցէք, կը ինչնինք,
գնել այս զիրքը ձեր դիւներուն մէջ, —
և թող շօշափելի փաստ մ'ըլլայ այն յար-
գանքին, զոր կը տածենք Հանգուցելցյն
համար, Ձեզ համար, Գիրապայծան Տէր,
և մենաստանի բոլոր միաբանակիցներուն
համար:

Սլոէպ համարձակեցանք յուսալ որ Հ.
Յակորոս հաճի այցելել Նոր Յամաբին այս
դասընթիր բազարը, և լսել թէ ցնծութեան
ի՞նչ աղաղակներով կ'ողջունուի իր բարի-
գալուստը: Այս ակնկալութիւնն հիմայ
մեզմէ յափշտակուեցաւ. և տրտմած ու
տիրած արդ՝ կը միանանք Ձեր բոլորիդ
հետ, լալու համար այսքան կորուստ մը:

Թող իր ազնիւ կեանքը մեզի օրինակ
և սփոփանք ըլլայ:

Յաւի և համակրութեան խորին զգա-
ցումներով, յարգանքնիս մատուցանելով
Ձեզ՝ Մեծարգոյ Գիրապայծան Տէր, և
Ազնիւ Եղայրակիցը մեր անդամակիցին,
կը ինդրենք որ մաղթէք մեզի խաղաղու-
թիւն և Հաստատութիւն:

Ի գէմ Բուալինի Բըաւնինկեան ընկե-
րութեան

Պոսդոն

1906, Մարտ 27

Դախագահն

Ճառաւել, Գուլ.

ՀԱՅԱԶԳԻ ՄԱՆԿՈՒՀԱՆԵՐՈՒԽ

ՓԱՌԱՇԹԻԿ ԶԵՌԱԳՈՐԾՎՆԵՐ *

Կ. Պօլիս, Մարտ, 1906.

Ճիուլիոյ Մոնճէրի ճարտարապետին
հետ, — որուն երեւակայութեան մէջ ար-
դէն կը ժպտին գործալոմապարտական ա-
մենագեղեցիկ յատակագիծներ՝ պատրաս-
տուած իտալական լ. Անտոն նոր եկե-
ղեցւոյն համար՝ որ շուտով պիտի կառու-
ցուի ներայի մեծ փողոցին մէջ, — և Ան-
ձնիով Մորկի հետ, — որ ջղերու և հան-
ճարարանութեանց ելեկտրական բարդ մ'է,
և ծնանելիի եկեղեցւոյն համար՝ արդէն
իսկ սափիտվան վայելուշ ցերթուած մ'ի
լոյս ընծայեր է, — ուզեցի այցելութիւն
մը տալ Ռոպէրթոյ Փարտոյ իտալացւոյն
« Արեւելան թանգարանին »:

Մահմուտ-Փաշայի խանուած փողոցն
անցնելով, — փողոց մը՝ որ լի է՝ գետնի
վրայ փոռուած կամ դիզուած՝ ամէն տե-
սակ վաճառքներով, տապկուած ձուկերով,
միանց ակնատներով, սաթէ ծխանիլիքնե-
րով և կաթնելեր տղայոց տարատներով, —
և միշտ զէպ ի վեր ելլելով՝ կը հասնինք
Ապուտա-Լիքինտի խանը, երկու քայլ հեռի
Փազարի գլխաւոր մուտքէն:

Մանելով թանգարանին մէջ (որ, — աղ-
քատ բացարութիւն մ'ընելու համար, —
հնութեանց մեծ վաճառանոց մ'է), Մու-
շիարապի ճերմակ վանդակասիւներով զար-
դարուած երկայն սանդուղէ մը՝ երկրորդ
յարկն ելանց և կ'անցնինք գեղեցիկ իրե-
րով զարդարուած մեծ սրահներու շարք
մը: Պարոն Փարտոյ որ մեզի կ'առաջնոր-
դէ, զուռ մը կը բանայ և կը տանենք գոր-
թիւն:

* Օրագրի Խայլիոյ (Giornale d'Italia) Թերթէն կը
թարգմանենք այս յարուածը, որ մեզի համար դրահի
վերագրեալ տիտղոս կը կրէ. (Telai gloriosi di fan-
ciale armene), զրուած Գiuseppе Zaccagnini: